

## ՈՒՍՈՒՅՉՉԻՍ ԵՐՋ. Տ. ՆՈՐԱՅՐ ԱՐՔ. ՊՈՂԱՐԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Մարմին մը՝ վտիտ, սեւազգեստ, սեղմած կապոց մը թեւին տակ, ու քալելով հանդարտ, յաճախ գլխահակ, Ս. Թորոս եկեղեցւոյ ձեռագրատունէն կ'ուղղուէր սենեակն իր մենակեաց, իր հոգիին հարազատ ձեռագրաց հետը ըլլալու:

Երեւոյթն այս շաբաթական, սովորական էր: Վանական էր, բառին ամենալայն առումովն ու իմաստով:

Բարի, ազնիւ, անբասիր, վեհանձն, գիտուն, առաքինի... մի քանի գոհարներ՝ որոնք կը զարդարէին հոգին այն մարդուն, որ հազիւ բոլորած տասնեւութ գարուները կեանքին, եկած էր Հայ Երուսաղէմ, զինուորագրուելու Սրբոց Յակոբեանց դարաւոր միաբանութեան ու ուխտովն իր վանականի ընդունած սքեմը ծառայութեան:

Երուսաղէմ...

Հո՛ն, բարձունքին վրայ Սիոնի, պիտի թրծուէր իր հոգին չունչովն եռամեծար պատրիարքներու, Դուռեանի եւ Գուշակեանի, որ օր մը դառնար մին՝ Հայաստանեայց Եկեղեցւոյ իշխանաւորներէն լուսամիտ:

Թանկ էր օրը Սրբազնին համար, որ անկասկած կը սիրէր ապրիլ կեանքը: Աւելին՝ բնարանն իր կեանքին, ընտրած էր կարծես, Փրանսացի գիտնական՝ Փորժ Պիուֆոնի խօսքը վսեմ: «Ամենաանդառնալի կորուստներէն մէկը, կորուստն է ժամանակի»: Ու այսպէս ծառայեց ան տիւ եւ գիշեր պատրաստելով «Մայր Յուցակ Զեռագրաց Սրբոց Յակոբեանց»ը՝ հատորներով բազմաթիւ:

Նորայր Արք. Մովական, այս էր իր գրչանունը, այն հոգեւորականին՝ որուն չորս տարի աշակերտելու պատիւն ունեցած էինք Երուսաղէմի Սրբոց Թարգմանչաց Վարժարանէն ներս:

**ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ:** Ահա նիւթը՝ որ ան պեղած իր հետ կը բերէր դասարան: Ու կը դասաւանդէր մեզի կեանքն ու գործը սերունդին Թարգմանչաց – Եղիշէ, Կորիւն, Եզնիկ, Փարպեցի – այն տաք չունչով ու ոճով որ իւրայատուկ էր իրեն: Հանդարտարարոյ եւ առանց բարկանալու ան իր դասաւանդութեան նիւթը կը դարձնէր հետաքրքրական ու սիրելի: Քննութեան ժամանակ, եթէ աշակերտը չէր գիտեր տուեալ մատենագիրի կեանքն ու գործը, սակայն... բաւ էր գրելու ոեւէ մատենագիրի մը մասին եւ ստանալ նուազագոյնը՝ միջինը:

Այսպէս կը գնահատէր մեզ Մատենագրութեան դասատուն:

Եկեղեցի... դպրոց... ձեռագրատուն, այս էր իր առօրեայ զբաղմունքը: Սակայն ճշգրիտ իր ժամանակացոյցով: Ոչ ոք կրնար փոխել իր առօրեայ վազքը: Գիտէր իր ժամը ճաշելու, հանգչելու եւ կամ աբեղաթաղի տանիքը ճեմելու:

Վանական մը, որ սիրեց Երուսաղէմը, Ս. Յակոբայ վանքը, հեռու մնաց վանքի պայքարներէն եւ անոր համար Սաղիմահայութիւնը խոր յարգանք ու սէր տածեց նորայր Սրբազնին հանդէպ:

Տարի մը առաջ՝ ան բախտը ունեցաւ իր սենեակին մէջ ողջունելու՝ Ազատ, Անկախ Հայաստանի Վսեմաշուք Նախագահ՝ Լեւոն Տէր Պետրոսեանը,

որուն հետ տարիներով գործակցած էր, երբ նախագահը Երեւանի Մատենադարանի գիտաշխատող էր:

— Եկած եմ ձեռքդ համբուրելու, ըսած էր մեծարգոյ նախագահը, Նորայր Սրբազնին, գնահատելով անոր տարիներու վաստակը:

Հինգչարթի, Դեկտեմբեր 19, 1996-ին է Տէր հանգեաւ Նորայր Արք Պողարեանը: Իր մեկնումով Հայ Եկեղեցին կը կորսնցնէ բարձրաստիճան եւ գիտնական հոգեւորական մը: Սակայն Սաղիմահայութիւնը կորսնցուց արժանաւոր միաբան մը, որ իր բանասիրական հսկայ աշխատանքով նաեւ պահպան հրեշտակն էր Ս. Թորոս Եկեղեցւոյ ձեռագրատան եւ վերջին շունչը Դուրեաններու ու Գուշակեաններու:

Լո՛յս մշտնջենի հոգւոյդ, վաստակաւոր Ուսուցիչ...

ՆԱՀԱՊԵՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ



Նորայր Վրդ. Պողարեան ուսանող Անգլիայ մէջ, ի Մանչեստր, 1928

Նորայր Վրդ. Պողարեան ուսանող յԱնգլիա, Մանչեստր, 1928 Դեկտեմբեր 28